

ԲԱՆԱՄԱՐԱԿԱՆ

ԽՈՐԵՆԱՑԻ, ԵՂԻՇԵ

ԵՒ

Հ. ՆԵՐՍԷՍ ԱԿԻՆԵԱՆ

Ա. ՄԱՍ

ԵՂԻՇԵ ԵՒ Հ. ՆԵՐՆԷՍ ԱԿԻՆԵԱՆ

1

Բանասէր մը իրաւունք ունի պատմական դէպքերն ու դէմքերը մեկնաբանած առեն, կամ անկախաբար, ենթագրութիւններ ընելու:

Դիտնալով որ հին մատենագիրներու ձեռագիրները, երբեմն ընդօրինակողներու կողմէ փոփոխութեան կ'ենթարկուին, ընդօրինակողին կուսակցական կամ գաղափարական նախասիրութիւններէն թելագրուած, բանասէրը իր բարձր կոչումին արդարօրէն ծառայած կ'ըլլայ միշտ կառկածով վերաբերուելով հին ձեռագիրներու մասին, ի մտի ունենալով մէկ իտէալ, այն է ըստ կարելոյն մօտենալ պատմուած գէպքերու ճշմարիտ իրողութիւն: Ի պահանջել հարկին, երբ իր բանասէրի տրամաբանութիւնը — ըստելու համար խղճմբառնքը — գոհ չէ ձեռք բերուած արդիւնքէն, ենթագրութիւն մը իւրացնէ դէպքերու հաւանական ընթացքի կամ բնոյթի մասին և ներկայացնէ զայն որպէս համոզիչ մեկնաբանութիւն:

Սակայն այս ենթագրութիւնը արդարանալի է մի միայն, եթէ զիտական տեսակէտով մշակուելու է: Եթէ ան իր կառուցումի համար պիտանի տարրերը ստանայ նոյնինքն դէպքերէն, որոնք քննութեան առարկայ մատենագիրը կամ ժամանակակից ուրիշ աղբիւրներ կը հայթայթիւն: Թանգի առանց այս հաստատուն պատուանդանի՝ վերնակառուցուած քը խարխուլ կը լինի:

Երբ զիտական առումով ենթագրութիւն մը կ'որդեգրես, ոոյն ենթագրութեան բաղադրիչ մասերը ապացուցանելու ես

դէպքերէն և անոնց յարակից պարագաներէն, եթէ կ'ուզես որ նոր յայտնութիւնդ պատմագրողներու կողմէ լուրջ քննութեան ենթարկուի:

Միւս կողմէ փորձութիւնը մեծ է ըրած ենթագրութեանդ կամ նոր գիտական առթած խանդավառութենէն, որպէսզի զայն անպայման ապացուցուած տեսնես, դէպքերը կ'ենթարկես կամայական փոփոխութիւններու, և կը պնդես որ նոր կօշիկ մը գտեր ես և ոտքը մի կամ այլ կերպ պիտի յարմարցնես գտած կօշիկիդ, և ոչ թէ այս վերջինը ոտքին, ինչ որ տրամաբանական ձեն է:

Բանասիրական աշխարհի մէջ Հ. Ակինեան, ի շաբա իր շատ մը արժանիքներուն, պիտի մնայ ցարդ մեծագոյն ենթագրութիւններ հրամցնողը հայ բանասիրութեան, ինչպէս նաև մոլեգին ու յամառախոյնը որպէս պատմական իրողութիւններ տեսնելու:

Իր Խորենացիի մասին ըրած արժատական ենթագրութիւններ ինք և մենք հազիւ շունչ առած, ահա ան հրամարակ կուգար մեզ արմանքէ զարմանք մատնելու անակնկալ նոր զիւտով մը, որ մատկը խածցնէր Խորենացի - Դեռնդ զիւտին:

Գերագրգոռուած ախորժակով մը — ինչո՞ւ չէ, միթէ ախորժակը ուտեիով չը բացուի՞ր — և քիչ մ'ալ քաջամարտիկ նիդակաճօճումով, բազմահմուտ Հայրը այս անգամ մեղապարտի աթոռ կը նուտեցնէր երկրորդ ամենասիրելի հայ մատենագիրը, եղիշէ:

Ոն երկու ընդարձակ հատորներով, (երրորդ հատորի մասին ու ակնարկութիւն կայ երկրորդի վերջին էջին), կուզար եղիշէի գրքի մասին պարզելու տեսակէտ մը, որ Խորենացի - Դեռնդ վարկածը կը գլէր կ'անցնէր որպէս նոր զիւտ:

Ուր Խորենացի և Դեռնդ միենոյն անձը կը համարուէր, հոս հնարամիտ Հ. Ակինեանը կուզար ըսելու — և աւելի քան 750 էջ կը գրէր ապացուցանելու — թէ աեղիշէի Պատմութիւնը որպէս Պատմութիւն Վարդանայ Պատերազմի (451 թուին) կը նշանակուի իրը կենդզիք, բայց կը գնահատուի, նոր լոյսի տակ կը լուսաբանուի այն որպէս Պատմութիւն Հայոց Պատերազմի (572-590 թուերուն)։

Ինչպէս կը տեսնէք, չափազանց յախուռն և արմատական տեսակէտ մը, ենթագրութիւն մը կամ վարկած մը, ինչ որ կ'ուզէք կոչել, կը սպառնայ խառնաշփոթութիւն ստեղծել մեր Հինգերորդ եւ Վեցերորդ գարերու պատմագրութեան մէջ։

Այս վարկածով Հ. Ակինեան կ'ըսէ մեզի թէ որպէս 451 թուի Աւարայրի Պատերազմի Պատմութեան մեր ունեցած դիրքը, ի սկզբան զրուած էր 590 թուականին կամ ատկէ ալ վերջ, որպէս պատմութիւնը 572 թուին հայկական ապստամբութեան Պարսկաստանի դէմ։ Որ Եօթերորդ գարուն կեղծարար մը փոխեց այդ պատմութիւնը այն ձեին որ այժմ ունինք։

Քիչ վերջ աւելի հանգամանօրէն պիտի հետեւինք Հ. Ակինեանին, երբ ան կը հետապնդէ կեղծարարը։

Բայց այս եռանդուտ դատախազը կը ցուցադրէ միենոյն ապաշնորհ յանցանքները որ տեսանք երբ Խորենացի - Դ. ունդ թէ կը կ'ուսումնասութիւնք։ Ճեպը պարագութեամբ գրել, գրելու ատեն նորանոր գիւտեր ընել, մեթոտիկ մշակման բացակայութիւն, հակասութիւններ, իր կարծիքները որպէս հաստատուած իրողութիւններ տեսնելու մարմաջ, բռնազրօսիկ մեկնաբանութիւններ և կամայական վերլուծումներ։

Տիսուր է տեսնել թէ մեր պատմագրական բանասիրութեան ամենածանրակշիռ հարցերուն այսպիսի մերձեցում մը տեղի կ'ունենայ։ Եւ ըստ իս զուր աշխատանք է պատմախանել Հ. Ակինեանի տեսակէտի երբ ան այսպէս խաթարեալ, կամայական և անմեթոտ կերպով կը ներկայացուի։

Մենք կը գոհանանք իր իսկ գրքի երկու հատորներէն ցոյց տալու իր վերլուծման բոլորովին անգոհացուցիչ ձեմը, և ի սրտէ յուսալու որ եթէ Հ. Ակինեան Եղիշէլ մասին տակաւին միենոյն տեսակէտը ունի, իր գրքի երրորդ հատորը լոյս ընծայելուն, այդ տայ գիտնական բանասէրի իր վարկին համապատասխան յատակ, տրամաբանական և առարկայական եղանակով, որպէսզի ըստ մեր կարելոյն պատմախանք իր լաւ ուսումնասիրուած դիտողութիւններուն յօդուտ հայ պատմագրութեան։

Նախ ներկայացնենք Հ. Ակինեանի հիմնական տեսակէտը։ Դժբախտաբար, այս ընելու համար իր գրքի զանազան տեղեւրէն պիտի քաղենք պէտք եղածները։

572ին հայերը կ'ապստամբին Պարսկական կայսրութեան դէմ, իրենց առաջնորդ ունենալով Վարդան Մամիկոնեան մը։ Հայ բանակը կը պարտուի և Վարդան ինչպէս նաև ուրիշ առաջնորդներ կ'ապաստանին Պոլիս։ Հոն կը գտնուէր նաև Եղիշէն։ Վարդան կը հրամայէ Եղիշէին որ գրէ սոյն պատերազմի պատմութիւնը։ Եղիշէն կը կատարէ իշխանին հրամանը և կ'արտադրէ սքանչելի մատեան մը։

Շատ տարիներ վերջ հայ մը սոյն զիրքը կարգալուն, անձնական նեղմիտ հաշիւներով կ'ըսէ թէ, ես չէի ուզեր որ այսքան հիանալի գրական ոճով զրութիւն մը պատմէր 572ի պատերազմը, ուստի ես հիմուվին պիտի խմբագրեմ զայն, և երբ գործումնցնեմ, արդիւնքը պիտի լլլայ զիրք մը, որ 451ի Աւարայրի պատերազմը պիտի նկարագրէ փոխանակ 572ի։

Հետևաբար գործի կը լծուի այս կեղծարար խմբագրիը և իրեն որպէս առաջնորդ ունենալով Պաղար Փարագեցոյ Բ. գրուազը, կը ձեափոխէ 532էն մինչև 580 թուականին պատահած դէպերու, մանաւանդ Դուրինի ապստամբութեան պատմութիւնը, և դուրս կուգայ Աւարայրի պատերազմի պատմութիւնը, այն ինչ որ այժմ ունինք։

Ահա իր այս ենթագրութիւնը որպէս պատմական իրողութիւն ապացուցանելու համար ճամբարայ կ'ելլէ Հ. Ակինեան։

Երբ նման առաջադրութեամբ հրապարակ կուգաս, կ'ակնկալուի որ տրամարանորէն հետեւիս առնուազն երկու պարզքայլերու։ Առաջին, Եղիշէի մեր ձեռքը հասած զրքէն մանրակրկիտ զննութեամբ ցոյց տաս այն տեղերը, որ կասկած կ'արթընցնէ թէ անյարիր են 451ի դէպերուն։ Եւ ապա ցոյց տաս այդ կասկած ելի մասերուն և 532-580 թուականներու ինչ ինչ դէպերու միջև սերտ առնչութիւն։

Հ. Ակինեան այս չըներ, այլ իր զիւտը ընելէն վերջ Եղիշէին մատեանը կ'առնէ և կ'ենթարկէ զայն բռնազրօսիկ ապշեցու-

ցիչ մեկնաբանութեանց, որպէսզի մի կերպ փաստած ըլլայ թէ եղիշէի իսկական շարադրութիւնը Դուինի ապատամութիւնն էր, իսկ այժմ մեր ունեցած լսարգախոռած պատմութիւնն է Աւարայրի: (Դուրըմբռնելի ըլլալու համար 451ին պիտի ակնարկեմ որպէս Աւարայրի Պատերազմ, իսկ 572ի դէպքերուն որպէս Դուինի ապատամբռութիւնը):

Բազմապաշար Մխիթարեանը զիտէ թէ դժուարին գործի մը ձեռնամուխ կ'ըլլայ, բայց խաչակիրի մոլեռանդութեամբ յառաջ կ'ընթանայ: Եթրկվեցեակ գարերու ըմբռռնումներուն դէմ է պատերազմը, հարկ է սպառել շատ ուղամամթերք» (էջ 13) կ'ազագակէ ան: Եւ «քննադատեն բանասեղծել չէ . . . քննադատալ կը վնասէ իր ստքերուն տակ հաստատուն հող» կը յատարարէ, այսպիսով կ'առաջնորդէ մեզ մտածելու թէ հանգամանօրէն մշակուած լուրջ ուսումնասիրութիւն մը պիտի տրուի մեզ, որ պիտի համոզէ ընթերցողը թէ հազար երկու հարբւր տարի տեսած կեղծիք մը վերջապէս իր անփառունակ գերեղմանը կ'իջնէ:

Հ. Ակիննեանի այս ապչեցուցիչ վարկածը կը մղէ մեզ խորհրդածելու գրական կեղծարարներու մասին: Գրող մը ի՞նչ շարժառիթէ մղուած գոյութիւն ունեցող ձեռագիր մը կը չարափոխէ: Կամ իր երևակայութենէն թխոււած նոր հատ մը գրելով, որպէս իրականութիւն կը քչէ զայն ընթերցող հասարակութեան: Կամ ի՞նչո՞ւ կեղծարարը, իր ինքնութիւնը սքօղելով, գրածը որպէս համբաւեալ հեղինակի մը և նորագիւառ գործը կը հռչակէ:

Դլաւաւոր չորս պատճառներ կրնանք տալ: Դրամ, փառասիրութիւն, պրոպականտառ, և կամ խաթարեալ խառնուածք:

Քանի մը նշանաւոր դէպքեր յիշենք որպէս օրինակ:

Թրանսուցի մը, Լիւզաս Վրէն, դիւրահաւան բազմահարուստ յաճախորդ մը գտնելուն, որ նշանաւոր անձերու ձեռագիրները կը գնէր, 25,000ի մատ ձեռագիրներ կեղծեց եւ ծախեց, մէջը ըլլալով Մարիամ Մագթաղենացիի, յարուցեալ Ղազարոսի և կէջօպատրայի ձեռագիրները:

Համբաւաւոր անձերու ձեռագիրներ կեղծելը ինքնին արուեստ մը դարձած է,

որ բազմաթիւ հետևորդներ ունի, քանզի բարեմիտներ շատ կան, որ լաւ զին կը վճարեն: Նիւ Եօրփի Հասարակաց Գրադարանը մեծ հաւաքածոյ մը ունի Ռւաշինկթընի, Ճէքփընի, Ֆրանքլինի, Լինքընի եւ ուրիշ ականաւոր անձնաւորութեանց ձեռագիր նամակներուն որոնք կեղծ են:

Սըր Ճան Մանտէվիլի ձամբորդութիւններ գիրքը, ուր այնքան զարմանազան գրուագներ կը պատմէ հեղինակը իր Արեւելք կատարած ճամբորդութիւնէն, մէջը ըլլալով Հայաստան գտնուող՝ ոգիներէ յաճախուած հովիտի մը նկարագրութիւնը, այժմ կ'ընգունուի բոլորովին սուտապատում:

Լաս Գասաս, որ Նափոլիոնի հետ էր անոր վերջին տարիներուն, իր չորս հատոր Յիշատակներու մէջ Նափոլիոնի նամակներէն մէկ քանի հատը կեղծեց:

Պատմական նշանաւոր կեղծիքներէն է Մեծն Կոստանդիանոսի կողմէ Հռոմի Սեղբեստրոս Պապին գրած պատգամագիրը, որով Կայսրը որպէս երախտագիտութիւն քրիստոնէութիւնը ընդունած ըլլալուն, կը ճանչնայ ոչ միայն Հռոմի Պապին գերամեծար հեղինակութիւնը միւս պատրիարքներուն վրայ, այլ անոր կը պարգևէ Արեւմտեան գաւառներու վրայ իշխանութիւն: Այս պատգամագիրը գրուած էր Ութերորդ դարուն, բայց առոր կեղծիք ըլլալը ապացուցուեցաւ զարեր վերջ:

Դաւանաբանական և բազմապատճեան ասպարէզներու մէջ պրոպականտի համար կեղծուած վաւերագիրներ թիւ ու համար չունին:

Ուիլիմ Այրլէնտ, գեռ պատմանի, Միջնադարեան գրականութիւն ուսումնասիրեց: Իր հայրը մոլի հաւաքող մ'էր գըրքերու: Օր մը պատանին հօրը բերաւ Եղիսաբէթ թագուհիի ժամանակէն ձեռագիր մը, որ գտած էր հին զրավաճառաւնոցներ պրպատելուն: Շուտով տղան սնորագիւտ» ձեռագիր ձեռագրի ետեւէ կը բերէր հօրը, մէջը ըլլալով Եէքսպիրի մինչ այդ անձանօթ գործեր: Ուրախութենէն զինովցած հայրը նոյնիսկ ցուցահանդէս տուաւ իր զաւկի գտածներուն: Ամէնքը հաւատացին: Ցետոյ տղան խոստովանեցաւ թէ ինք կեղծեր էր ամէնքն ալ:

Շարքը կընանք երկարել էջերով: Բայց այս գրութեան սահմանները չեն ներեր:

—իմ կարգացած այսպիսի զեղծարարական շահատակութիւններու մէջ, սակայն, չեմ հանդիպած մէկ հատի, որ նմանի Հ. Ակինեանի հրամցուցած Եղիշէի այս մանուածապատ կեղծիքին: Կ'երեւի տառը համար կը շտապէր ըսելու թէ շատ ռազմամթերք պէտք է սպառէ:

3

Այժմ հետեւինք ռազմավարին և մօտէն դիտենք ռազմամթերքը զործածելու իր եղանակին:

Առաջին անխուսափելի հարցումը որ կուտաս է. ի՞նչ պատճառաւ յանդուզն զեղծարարը այս գժուարին կեղծիքը ի գործ դրաւ: Կ'ըսենք գժուարին կեղծիք, շտկենք և գրենք, անհաւանական կեղծիք:

Քանզի Դուրինի ապօտամբութեան պատմազիր Եղիշէի սկզբնական ձեռագիրը իր ատենին կարդացուած էր շատերէ, գոնէ բազմաթիւ Մամիկոնեաններէ եւ անոնց պարագաներէն: Այդ ընդօրինակուած ալ էր քանի քանի անգամներ: Մամիկոնեան ընտանիքի պահարանին մէջ զաղտնի պահուած չէր: Եթէ զեղծարարը գոյութիւն ունեցող առաջին և միակ ձեռագիրը ձեռք անցուցած չէր, իթէ ան իսկական Եղիշէին տարիներ վերջ ապրած էր, (քիչ վերջ պիտի տեսնենք Հ. Ակինեանի մտքի շփոթը զեղծարարի ապրած ժամանակաշրջանի մասին), ինքզինքը պիտի գտնէր այն գրքի բազմաթիւ օրինակներու դիմաց, ինչպէս նաև անոր պարունակութեան քաջածանօթ ստուրաբթիւ անձերու:

Կը տեսնէ՞ք թէ ինչ ըսել կ'ուզենք երբ գժուարին և անհաւանական կեղծիք Կ'ըսենք:

Բայց ընդունինք որ մեր զեղծարարը ատանկ բաներու կարեւորութիւն տուողը չէր, և հոգ չէ թէ քանի ձեռագիրներ գոյութիւն ունենային իր ժամանակ, եւ քանիներ ալ կարդացած ըլլային զանոնք, ան որոշած էր ի կատար հանել իր չարամիտ գործը: Ի՞նչ բանէ գրդուած:

Հայր Ակինեան կը պատասխանէ. «Առտելութիւնը հանգէալ Հոռոմներու: Զէ հանդուրժած տեսնել կամ լսել նման սերտ «միարանութիւն» մը, կնքուած հայ ժողովրդին և «անարի» Հոռոմներու միջեւ:

Դաւանաբանական-քաղաքական հողի վրայ զործուած է այս աւելը» (140):

Ուրեմն զեղծարարը հոռոմատեաց մընէ: Ուսկի՞ց կ'եղրակացնէ Հ. Ակինեան այս կէտը: «Անարի» բառէն: Բայց զեղծարարի զրքին մէջ կայ նաև այս. սիսկ երանելին թէողոս կայսր, քանզի խաղաղաւու էր ի Թիւստոս: իր հոռոմատեցութեան սաստկութենէն հայ մատենազրութեան ամենամեծ կեղծիքը ի գործ զնողը ինչո՞ւ Հոռոմ թէողոսին երանելի պիտի ըսէ: Ինչո՞ւ պիտի գոհանար անշուք «անարի» բառով, երբ զրքին մէջ վասակ Սիւնիի մասին յիշատակութիւն ըրած ատեն ատելութեան այնպիսի՝ բոցավառ դարձուած գիւրութեամբ եւ առատօրէն կը դարբնէ:

Բայց էջ 58ի մէջ Հ. Ակինեան զեղծարարին ուրիշ նպատակ մը կը վերազրէր. ռեւրկայ խմբագրսւթեան մէջ սակայն փոխուած են «Հայոց Պատերազմի» (Դուրինի ապօտամբութեան) բովանդակութիւնն ալ, իմաստն ալ: Անձանօթ ձեռք մը կերպարանափոխած է ամբողջը՝ դիտաւորութեամբ մոռացնել տալու և Հայոց Պատերազմի» յիշատակը և անոր պատմութեան մէջ փառաւորելու 451ի հայկական պատերազմի դրուագը:

Քիչ մը անգին, սակայն, Հ. Ակինեան բոլորովին տարբեր շարժառիթ մը կուտայ զեղծարարին: «Մրազպիրը . . . յիրականին Վասակի Յիշատակարանն է տուած: . . . Իրբերե չարագե մը ամբողջ պատմութեան մէջ ցցուած է Վասակի անձը: Գործին նպատակը զեղեցիկ ներկայացուած է ի. Յեղանակին վերջը, ուր կը զրէ խմբազրիչը. «Գրեցաւ յիշատակարանս այս վասն նորա (Վասակայ) առ ի կշտամբումն յանզիմանութեան մեղաց նորա» (142-3):

Այս շիտակ է: Մեր այժմեան ունեցած Եղիշէն ատելավառ զայրութիւ ամբաստանագիր մէկ Վասակի գէմ: Բայց է. գարու զեղծարարը Ե. գարու Վասակ Մարզպանի գէմ իր զայրացկուած ատելութեան համար ի՞նչ հարկ ունէր Զ. գարու զէպքերու մէկ պատմութիւնը այնքան անլուր չարափոխութեան ենթարկելու: Մանաւանդ որ Զ. գարու ակնարկուած գէպքերու մէջ Վասակի հզօր անհաւանականութեամբ կամ անոր հաւասար մէկը չենք

ՊԱՏՄԱԿԱՆ

ԵՂԻՇԻ ՊԱՏՄԱԳԻՐ

ԵԿ

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Գալով եղնիկի նղծ Աղանդոց զրքին,
եղնիկ օգտուած է այլեւայլ հեղինակներէ,
ինչպէս Ս. Եղիկանի «Յազագո Հերձուա-
ծոց» և Ս. Բարսեղի «Վասն Վեցօրեայ Ա-
րարչութիւն» գործերէն։

Եղնիկ օգտուած է նաև Յոյն մատինա-
գիրներէ, իրեւ հմուտ Յունարէնի՝ Ս. Գրոց
թարգմանութեան ժամանակ մեծ և կարեսոր
դեր մը ունեցած է։

Յազկերտին հրամանաւ և Միհրներսէնի
խորհուրդովը, Դենչապուհ Հայաստան ե-
կաւ, Պարսից արքունիքին իրեւ լիազօր
Մարզպան և Բարձր Գոմիսէր, յատկապէս
կրօնական գործերը ղեկավարելու և Մազ-
դկական կրօնքը տարածելու համար։ Դենչ-
ապուհ Պարսից տէրութեան մէջ կարեւոր
պաշտօնակալ մըն էր, իրեւ համբարակա-
պետ (մատակարար) Պարսից արքայից ար-
քային։

Գոնէր որ իր համախոհներով անցած ըլլայ
թշնամւոյն կողմը և պատերազմի հայ եղ-
բայրակիցներու դէմ։

Այս երեք հակոռնեայ շարժառիթները,
որ իր գրքից տարբեր տարբեր տեղերուն
Հ. Ակինեան կը վերագրէ զեղծարարին,
կը հարցնենք, միթէ կը գոհացնէ՞ Միհր-
թարձեան Հայը, որպէս ըստ բաւականի
զօրաւոր զրգիւ չարագործին իր այնքան
տարօրինակ կեղծիքի գործադրութեան ձեռ-
նարկելուն։

Այդ երեքէն միակ ընդունելին վասակի
Յիշատակարանի պարագան է, և այդ իսկ
խախուտ կոռուան մը կրնար ծառայել Հ.
Ակինեանին մի միայն այն դէպքին եթէ
Դուինի ապստամբութեան պատմութեան
մէջ վասակի համազօր հայ իշխան մը ըլլար։

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԵՆ
(Յարունակելի՝ 6)

Դենչապուհ «Խաղաղատէր կեղծառու-
թութեամբ» Հայաստան կուգար և իր հետ
կը բերէր Յազկերտին ողջոյնը, «զողջոյն
մեծ թագաւորին», ան մինչւոյն ժամանակ
կը խոստանար, «թողութիւն հարկաց եւ
թեթեւութիւն ծանրութեան այրուծիոյ»,
եթէ երբեք Հայերը յանձն առնէին հպա-
տակելու թագաւորական հրովարտակին։

Դենչապուհ արքունիքէն ստացած հը-
րահանգներուն համաձայն, սկսաւ սիսթե-
մաթիք կերպով գործերը ղեկավարել,

Եղիշէն այսպէս կը նկարազրէ Դենչա-
պուհի կողմէ եղած խստութիւնները և
նեղութիւնները։

1. — Եկեղեցական ազատութիւնները
և տրուած առանձնաշնորհումները կը գաղ-
րեցնէր։

2. — Միայնակեացները, վանականնե-
րը և եկեղեցականները որոնք մինչև այն
տաեն տուրքի ազատ էին, ուրիշներու հա-
ւասար վճարման կը բռնադատէր։

3. — Հայաստանի եւ Հայերու վրայ
գրուած հարկերուն, տուրքերուն սակը կը
բարձրացնէր։

4. — Վաղտնի բանսարկութիւններով
և քսութիւններով նախարարները իրարու-
դէմ կը հանէր, եւ իւրաքանչիւր ազգա-
տոհմի և նախարարութեան մէջ երկպա-
ռակութիւն ու որոմ կը ցանէր։

5. — Հազարապետութեան պաշտօնէն
կը հանէր Վահան Ամատունին, զոր բոլոր
ժողովուրգը կը ճանչնար «իրը զհայր վե-
րակացու համարեալ էր», ու անոր տեղ Մշկան
անունով Պարսիկ պաշտօնակալ մը
կը նշանակէր։

6. — Դատաստանական վերին իշխա-
նութիւնը, որ կաթողիկոսութեան կը պատ-
կանէր, կ'առնէր ձեռքէն և անոր տեղ մոզ-
պետ մը կը նշանակէր, որպէսզի եկեղե-
ցւոյ փառքը նսեմանայ, ողի զեկեղեցւոյն
փառոն աղաւաղեցէ» (Եղիշէ, 19):

Եկեղեցական իրաւասութիւններուն և
առանձնաշնորհումներուն ու ազատութիւն-
ներուն ջնջուելը, ինքնին արդէն կարեւոր
անկիւնագարձ մը կը կազմէր և Հայոց կաթո-
ղիկոսը և Եկեղեցականները սկսան գործի։

Դենչապուհ(*) մէկուկէս տարի Հայաս-

(*) Դենչապուհ անունը երկու մասերէ կը բաղ-
կանայ, Դենի = հաւատք, օրէնք և կրօնք իմաս-
տով, իսկ Նապահ = արքայորդի նշանակութեամբ